

Ա. Դ. Աւետիսեան. «ԱՅՑԿԱՆԱԿՆ ՄԱԱՐԱՆԿԱԲՉԱԲԵԱՆ ԳԼԱԶՈՐԻ. ԴՊՐԱՑՅ»:
Լարակազմ, փոքր ուրածալ, պատկերագարդ, 200 էջ և 45 նկար: Երևան, 1971:

Աշխատութեան սկիզբը, տիտղոսաթերթին հուեր կը կարդանք. «Աշխատութեան մէջ առաջին անգամ ի մի է թերուած ձեռագրերի գլաճորեան խումբը, բացայատուած եւ բնութագրուած են առանձին նկարիչների արուեստի առանձնայատկութիւնները: Ուսումնասիրուած են նախկինում դրականութեան մէջ չլուսարանուած նկարիչ Մոմիկի, ինչպէս եւ Համեմատարար հանաչուած թորոս Տարօնացու, Աւագի եւ այլ մանրանկարիչների սուղծադրութիւնները»: Զեմ զիտեր թէ ս՞վ է պատասխանատուն այս բոլորովին անձիշը եւ սիալ տողերուն: Ամէն պարագայի տակ տարբերութիւն չըներ: Մէնք այս դրախոսականով ցոյց պիտի տանք ատոնց անհեթեթութիւնը:

Հեղինակը սակայն իր «Երկու խօսք»ին մէջ աւելի համեստ է եւ կ'ընդունի որ իր այս աշխատութիւնը «Գլածորի գլորցի հետազոտութեան ՓՈՐՉ է» (Էջ 5): Մէնք զիտագրեցինք «փորձ»ը, որովհետեւ իրաւամբ այս աշխատութիւնը հաղիւ «փորձ» մըն է, այն ալ թէ՝ պակասաւոր եւ թէ՛ որբագրելի:

Նախ ճիշդ չէ, որ այս «աշխատութեան մէջ առաջին անգամ ի մի է բերուած ձեռագրերի գլաճորեան խումբը» (բնդգծումը մէրն է): Կը զարմանանք որ ասիկա կ'ըսուի, հակառակ որ սոյն գործին հեղինակը գրեթէ այս հաստորին ամէն էջին առատօրէն դիմած եւ օդուուած է ողբացեալ Գարեղին Եպիսկոպոս Յովաչիկեանի կոթողային «Խաղբակեանք կամ Պոչենանք» գործին, անոր աշխատուած եւ հեղինակաւոր բնդամակ «Գլածորի բարձր գլորցը կամ համալսարանը» հատուածէն: Նման անբարեխիզն վերաբերում հանդուցեալ Գարեղին Սրբագանի գործին հանդէպ առնուազն աններելի է, երբ որոշ կերպով վաստակաւոր գիտնական սրբագանին կը պարտինք «առաջին անգամ ի մի է թերուած ձեռագրերի գլաճորեան խումբը»: Ի միջին այլոց ըսնենք որ գլաճորեան ոչ մէկ նորայայտ ձեռագրի դատանք աւելցուած Աւետիսեանէ:

Աւետիսեան կը կրկնէ արդէն ինչ որ ըսուուած էր Ալիշանէ, Լայաշեանէ և ւայլն, Գլաճորի թանատի (Ալլերաց) վանքին հետ նոյնը ըլլալուն մտասին, առանց որեւէ նոր ապացոյցի կամ տուեալի իր կողմէ, այդ նոյնացումը զիտականօրէն վերջնական ընկու համար: Աւետիսեան իրը տեղազիր կառկածելի է երբ կը դրէ: «Գլաճորը սահմանակից է Եկեղեցաց ձորին» (Էջ 14) կամ երկրորդ անգամ՝ «Եկեղեցաց ձորի մօռ»: Գլաճորի սահմանակից Եկեղեցաց (Եկեղյաց) ձոր զոյտութիւն չէ ունեցած: Կ'երեւի թէ ինք չփոթեր է Ալիշանի «ի գետամիջին Եղեղեցաց»ը (Սիսական, Էջ 130) և Գարեղին ևսպա: Յովաչիկեանի «գէպի Յեղեղեցաց ձորն» (Խաղբակեանի կամ Պաօշեանիք, Ա. Հատոր, Էջ 115) . . . եկեղելաձին հետ՝ որ Գլաճորէն շատ հեռու գաւառ է:

Ճատ աւելի կասկածելի է իր ժառանապիտութիւնը: Էջ 27, կը կարդանք. «Գլաճորում են կատարելագործուել . . . բանաստեղծ Յովհաննէս Երգեցինքին»: Անտարակոյս խօսքը Պլուզի մասին է, քանի որ ժամանակակից միւս Յովհաննէս Երգեցիացին, որ Մործորեցի ալ կոչուեցաւ, բանաստեղծ չէր, այլ՝ զրիչ եւ մեկնիշ-թարգմանիչ (Քերականութեան, կրօնական): Արդ, Յովհաննէս Պլուզ Երգեցիացի բանաստեղծը Գլաճոր չէ «կատարելագործուել»: Զարմանալի է որ նոյնիսկ 1958ին Երևան հրատարակուած չնորհալի Տիկին Արմենուշի Սրապեանի «Յովհաննէս Երգեցիացի»ին վրայ սանկ աշք մը չէ նետած, մասնաւորաբար էջ 34, նման սիալ գիտողութիւններ ընելի առաջ:

Անլուտահելի է բոլորովին երբ հեղինակաւոր երեւիլ կ'ուզէ զրչագրա-

կան յիշատակարաններու վաւերականութեան մասին, կամ երբ մանրանկարչագիտութիւն կ'ուզէ ցոյց տալ: էջ 35, կը զրէ: «1113 թուի Աւետարանի տիպի ձեռագիրների նկարչութեան» մասին: Եւ ցոյց տալու համար թէ որքան քիչ է իր զիտցածը, իրը ծանօթութիւն թիւ 2 (նոյն էջ) կը զրէ: «Այդ ձեռագիրը (վերի 1113 թուի Աւետարանը - Յ. Ք.), որ արուած է Հոռմղայում (Կիլիկիա), պահպանուամ է Թիւրինցինի համալսարանի (Գերմանիա) դրադարանում»: Աւետիսեան կ'երեւի թէ բոլորովին անտեղեակ է մեր յիշատակարաններուն լեզուին, այլապէս անմեկնելի է թէ ինչպէս 1113 թուականէն կրնայ կարծել այն կարկտան կեղծ յիշատակարանը որ կցուած է Թիւրինդենի համալսարանի գրադարանի ձեռագիր Աւետարանին: Այդ կեղծ յիշատակարանը 60-70 տարի առաջ պատրաստուած, առ նուազն վեց ՏԱՐՄԵԲ ԺԱՄԱՆԱԿՆԵՐԻ յիշատակարաններու պատառիկներով, ոմանք նոյն իսկ ժե զարկն ըլլալու չափ նոր, մենք պարզեցինք Վիեննայի «Հանդէս Ամսօրեայ»ի 1968 տարւոյն 157-164 էջերուն մէջ: Հոն նոյնակն ցոյց տուինք, որ արդ Աւետարանին մանրանկարները ձեռագրին հետ ժԴ զարէն առաջ պատրաստուած չեն և անուբանալի կերպով Սիւնիքի դործ են և մանրանկարները նմանութիւն ունին թորոս Տարօնեցին մանրանկարներէն ոմանց հետ, թէն հեռու են վարպետ մանրանկարիչի յաջող զործեր ըլլալէ:

Սակայն Թիւրինդենի համարանին մատենադարանին այս կեղծ յիշատակարանով ձեռագրին մասին «Հանդէս Ամսօրեայ»ի մէջ մեր հրատարակած յօդուածը չէ՝ միայն որ Աւետիսեան նկատելու արժանի չէ զտած: Օրինակ, էջ 39, կը զրէ: «1284ին Թանատ վանքում սուեղծուել է եւս մի ձեռագիր՝ Աւետարան», որ նոր Զուլայի հաւաքման թիւ 35ն է: Ժամանակին «Հասկ» գիտական տարեգիրքին մէջ (1949—1950, էջ 96-105), նկարագրդ եւ մանրապնին կերպով ներկայացուցած եմ այս ձեռագիրը՝ «Յովհաննէս Թանատի Վանաց (1284-1286) զրիչ եւ մանրանկարիչ» խորագրով: Հոն հարց կը տրուէր թէ ո՞րն է բուն զրչութեան վայրը, Գնդեվանքի թէ Թանատի վանք:

Էջ 49, Աւետիսեան խօսելով Մոմիկ ճարտարապետ-քանդակագործ-մանրանկարչի մասին, կը յայտաբարէ: «Այս բարձակողմանի արուեստագէտի սուեղծագործութիւնը յատուել ուսումնասիրութեան չէ ննթարկուել», որով է՝ երեւի թէ «նախկինում զբականութեան մէջ չլուսաբանուած նկարիչ Մոմիկ» մասին ինք «լուսաբանութիւններ» պիտի տայ: Առ արդ իրեն ծանօթ են «Երեք» Աւետարաններ, որոնցմէ մին Մոմիկէն ո՛չ սուրագրութիւն եւ ո՛չ ալ յիշատակութիւն ունի: Յևոյ հաւաքածոյ մը, Երկու խաչքար եւ քանդակ եւ Բուրթելաշէն եկեղեցին: Հոս սակայն նորութիւնն մը չունի Մոմիկի մասին: Ծնդհակառակը, իրեն անծանօթ մնացեր է Ս. Խ. Մնացականնանի «ժԴ Դարի Հայ քանդակագործ», ճարտարապետ եւ նկարիչ Մոմիկը («Պատմա-Բանասիրական Հանդէս», 1968, թիւ 3, էջ 219-228, մանրատառ): Իսկ մենք անորդանարար յիշենք «Յազմակիւզ»ի (1947, թիւ 9-10) մեր յօդուածը, ուր Մոմիկի մէկ նոր ձեռագիրը եւ յիշատակարանը ներկայացուցած էինք, յիշատակարան՝ ուր Մոմիկ կ'աւագէր իր տարիներով կուրանալը:

Աւետիսեան կը պնդէ որ Երեւանի Մատենադարանին թիւ 6764 «1283 թուի Կեռան թագուհու Աւետարան»ը Մոմիկի արուեստի արտադրութիւնն է... Եւ ասով կ'ուզէ նախ այդ Աւետարանը Մոմիկի դործ նկատել եւ յևոյ ալ՝ Մոմիկը տանելի Կիլիկիա...: Այսպիսի բոլորովին մտացածին եւ անհիմն տեսութեամբ ըստ կամ որոշում բնական է անկնդունելի է:

Այսքանով ալ կ'աւարտի Աւետիսեանի «Մոմիկագիտութիւն»ը, այսինքն նոր բան մը սորմելու տեղ արդէն մեր զիտցածէն ալ պակաս ստանալով:

Այժմ անցնինք էջ 86, ուր կը սկսի Աւետիսեան Թորոս Տարօնեցիի մասին: Դժուար է ըմբռնել որ մատենադարաններով ամենահարուստ Երևանի մէջ մէկը զբէ Թորոս Տարօնեցիի մատին այնպէս՝ ինչպէս որ Աւետիսեանը զբած է: Անկարելի է խորհիլ որ մէկը լրջօրէն ուղիւ ձեռք զարնել ուսումնասիրութեան մը՝ երբ այնքան կարեւոր ազգիւրներ, ձեռագիրներ իրեն անծանօթ մնացած են, այն ալ Թորոս Տարօնեցիի նման ծանօթի մը պարագային:

Աւետիսեանի անձանօր մնացեր Են «Անահիտ»ի մէջ (1911, թիւ 5-6) գարեզին Եպիսկոպոս Յովսէփիսեանի՝ Թորոս Տարօնեցիի մասին դրած աշխատութիւնը, մանրանկարներով ներկայացուած : Թող ներուի մեղի եթէ յիշենք մէր «Թորոս Տարօնեցի», կեանքն ու իր տաղերը» Հատորիկը, 1943ին Նիւ Եորք Հրատարակուած : Նաեւ՝ Հ. Ն. Ալիխանի «Թորոս Մշեցի Տաղասաց» («Հանդէս Ամսօրեայ», 1947, թիւ 1) . իմ Թորոս Տարօնեցիի մասին յիշատակութիւններս «Եկեղեաց Գաւառակի Ա. Հատորին մէջ» : Դարձեալ, իմ երկար «Դարձեալ Թորոս Տարօնեցի» աշխատութիւնս («Բազմավիշ», 1947, թիւ 9-10) : Այս աշխատութիւններուն մէջ դոնէ Աւետիսեան պիտի դոնէր ձեռագիրներ Թորոս Տարօնեցիէ, որոնք իրեն անձանօթ մնացեր են : Այսպէս, Վենետիկի Միամիթարեանց թիւ 193 Նոր Կտակարանը, 1284էն . Հարլագի Սր. Քառասոնից Հաւաքման թիւ 110 անթուական Տաղաբանը . Միացեալ Նահանգաց Հարդֆրատի Իւնիթն Թէօօմիդը Ալմինարիի Աւետարտնը 1307-1331, Մոմիկէ զրուած Եւ Թորոս Տարօնեցիէ ծաղկուած . Վենետիկի Միամիթարեանց թիւ 1917 Աւետարանը, 1307ին զրուած Պաւլոս զրչէ եւ ծաղկուած Թորոս Տարօնեցիէ . Երուսաղէմի վանքին թիւ 95 ձաշոցը, Յովհաննէս քահաննայէ Թոնրակ (Ապահովնիք) զրուած եւ Թորոս Տարօնեցիէ ծաղկուած (Յուցակագրուած եւ Հրատարակուած Պողարեան Սրբազնէ 1966ին) . Գալիֆորնիոյ Համալսարանի մագաղաթ Աւետարանը ճոխ կերպով մանրանկարուած : Ինչպէս կարելի է Թորոս Տարօնեցիի մասին դրեւ, երբ այսքան աղբիւրներ (յատ կամ լու) եւ ձեռագիրներ բոլորուին անձանօթ Եւ անյիշատակ կը մնան :

Գալով Թաւրիղի 1311 թուականով Աւետարանին, «զարուա սրի; Թուրոս սարկաւագ» Տարօնեցին չէ, որ այլուր ո՞չ մէկ տեղ ինքզինքը «սարկաւագ» կամ և կեղեցական ուրի, աստիճանով լիշած է:

Քանիցս նկատած ենք որ մեր մանրանկարչութեան մասին դրող Հայ հեղինակներ, որոնք կարդին հայերէն կը գրեն՝ թժրունելի ընելով մանրանբ-կարչութեան պատմական մասերը, բոլորովին «առիւծ» կը կարին երը կարդը կու դայ Հայ մանրանկարչութեան արուեստի մասին իրենց «մարզանքները» ընելու։ Այլեւս կարծես կը մոռնան իրենց հայերէնը եւ անկապակից բառերու տեղատարափով մը պարզապէս խեզզել կ'ուզեն իրենց գժբախտ ընթերցողը։ Այլապէս ի՞նչ հարկ կայ անիմաստ բառակրոյտերուն որոնք էներ կ'աղտոտեն։ Օրինակ Աւետիսեան, որ էջերով ընթրունելի հայերէն գործածած է այս տողերէն առաջ, կը գըշ. «Երանց ինքնատիպ կոմպոզիցիաներում, շարժումների դիմամիկայով առանձնանում են մարդկային ֆիզուրիները, որոնց մէջ պար-գորոշ ընդգծուած է հայկական ազգային տիպը։ Զարդանկարը, աւանդական մոտիվների հետ մէկտեղ, հարստացուած է նոր ձեւերով եւ հների վարիաց-իաներով» (էջ 30)։

Սակայն խիստ երկարեցաւ մեր զբախոսարկանը եւ կարիք չենք գտներ Աւետիսեանի Հայ մանրանկարչութեան արուեստին մասին զանազան եւ զարմանազան մարզանքներուն հետեւելու, որոնք յօդնեցուցիչ ըլլալէ աւելի ապարդիւն են: Որպէսզի չըսուիք թէ այս զործին վերջաւորութիւնը չենք կարգացած, յառաջ բերենք հատուած մըն ալ էջ 129էն. «Թորոս Տարօնացու նը-

կարաղարդումների (ինչպէս վազ, այնպէս էլ հետաղայ) բնականութեան արտայայտութիւններից է տարածական որոշ խորաթիւնը, ոլունայնութիւնը՝ գլխաւորապէս այնտեղ, ուր ամբողջ կոմպոզիցիան կամ նրա մի մասը իրականութիւնից առնուած տեսարաններով են ներկայացւում»:

Վերջացնելի առաջ: Բնաւ տեղիք չկայ Աւետիսևանի Արամազդացյին բարձունքներէ ամպրոպային որոտումներուն՝ որոնցմով կը կարծէ բան մը ըստ ըլլալ «նենդ թշնամի կաթոլիկութեան» (կաթոլիկները ուրկի՛ ուր հոման) կամ «օստար նուաճողների կողմէից Հայ ժողովրդի ասիմիլացիայի եւ հոգեկան ստրկացման դէմ» (էջ 156): Ասիկա ըսող Աւետիսևանը սակայն թութակարար կը գտնէ աղղեցութիւնը «...բիւզանդական եւ սիրիակապատմիկական», «կոպտական», «Հելլենիստական» արուեստներուն՝ ի՛ր իսկ ներկայացուցած Հայ մանրանկարիչ վարպետներուն մանրանկարներուն մէջ:

ԱՌԱՔԵԼ ԲԱՂԻՇԵՑԻ (ԺԵ Դար): Աւասմանափրութիւն եւ բնագրեր Արշալոյ

Ղազինեանի: Կարակազմ, ուրածալ, 350 էջ: Երևան, 1971:

Քիչ մնաց պիտի խորհէի որ Առաքել Բաղիշեցի մոռցուած է Երեւանեան մեր բանասէրներէն, երբ անկէ նուազ կամ աւելի արժէքով դրեթէ բոլոր տաղերդուները ուսումնասիրուած և հրատարակուած են հոն:

Պարոն Արշալոյս Ղազինեան լաւ զործ մը կատարած է իր այս հատուրով մեղի տալով Առաքել Բաղիշեցիի մասին ինչ որ ծանօթ է: Իրմէ առաջ ո՛չ ոք հասորի մը նիւթ ըրած էր Առաքել Բաղիշեցին, բան մը՝ որ տեսուկ մը առաւելութիւն կու տայ իրեն, երբ նկատի առնենք որ մեր տաղասացներուն մեծագոյն մասին՝ Երեւանեան վերածնունդէն առաջ՝ հաստ կամ բարակ հատրներով հրատարակութիւններ եղած են:

Առաքել Բաղիշեցի նորայայտ տաղասաց մը չէ մեր մատենադրութեան մէջ: Ինչպէս որ Ղազինեան կ'ըսէ իր «Երկու խօսք»ին մէջ, ժի դարէն սկսելով հրատարակուած հեղինակ մըն է, եւ իր հեղինակութիւններէն ոմանք ցարդ մինչեւ տասը տաղադրութիւն ունեցած են: Կան ալ որ թարգմանուած են Փրանսերէնի եւ ոռւսերէնի: Ան արժանացեր է ուշադրութեան Հ. Ալիշանի, Բրիւսովի, Զօպանեանի, Արեգեանի եւ ուրիշներու:

Հատորը կը սկսի Բաղիշեցիի ժամանակին ուրուադով: Ժամանակակից եւ ականատես Թիմուրլանկի վայրագութեանց, Թուրքիրէն՝ կ. Պոլսոյ դրաւման, սարսափի եւ յուսահատութեան ժամանակ Բաղիշեցի ապրած է եւ դրած այդ մասին: Այս հատուածին մէջ կան սակայն հաւասարումներ որոնք տառպելի են: Օրինակ, կաթողիկոսութեան կծմիածին փոխադրումը մեր աղղային ցանկութիւններէն չէ որ եղած է: Նման «յոյսեր» կրնային մեր եկեղեցականներէն ոմանք «Երազել»: Սակայն ատիկա պիտի չըաւէր որ Արարատան Հայաստանի բռնականները «համողուէին» կաթողիկոսութիւն հաստատել կծմիածնայ մէջ: Յիշեցնեմ որ ճիշդ այդ ատենները Միջազգետքի տէր Օթման՝ Մկրտիչ Նազարը կ'ուղէր Ամիմայ մէջ կաթողիկոս կամ պատրիարք հաստատել: Կ. Պոլսոյ մէջ Թուրքերը Հաղիւ քաղաքը զբաւած՝ կ'աճապարէին պատրիարքութիւն հաստատել եւ ամէն կերպով Հայ կեդրոն մը ստեղծել: Այս ճիզերը յառաջ կու գային օստար բռնականներու ակներեւ ակնկալութիւնէն՝ Հայերու առեւտրական յատկութիւնները եւ միջոցները շահագործելու: Աշխարհական իշխանութեան չոյութիւնը Հայոց մէջ դարկ կու տար եկեղեցա-

վանքին տեսչութիւնը կ'անցնի Գրիգոր Տաթևացիի : Յայտնի չէ թէ երբ մեկնեցաւ Տաթևացի Եկեղեց զաւառէն : Տաթևացիի մեկնումէն վերջ Գէորդ Երզնկացի Եկեղեց զաւառի Կապոսի Ս. Յակոբայ վանքը կը փոխադրէ իր ուսուցչութիւնը 1389ին, և 1405ին առաջ ատեն մը վերատին Աւագ վանք կը հաստատուի : Որունեցիէն սկսեալ մատենագիր Եկեղեցականներու Հոյլ մը կը պատրաստուի՝ Եկեղեց վանքին մէջ, որ ժե զարուն վերջը զեռ կը զործէր Յովհաննէս Համշենցու տեսչութեան տակ : Տաթևացի Երզնկացի այդ համարանէն է որ զուրս ելաւ, ինչպէս նաեւ Գէորդ Երզնկացի, Մարգիս և Յակոր Ղրիմնեցի եւ ուրիշներ : Ասոնք սակայն (Գէորդ, Մարգիս և Յակոր) դասկակից էին Տաթևացիի և ոչ թէ աշակերտ, երբ Որունեցին տեսուչ էր Եկեղեց Աւագ վանքին համալսարանին : Գէորդ Երզնկացի եւ Յակոր Ղրիմնեցի «Տաթևի համալսարանի ասներ» չեին, այլ Եկեղեց Աւագ վանքի, և Տաթև չեն դտնուած :

Էջ 14ով կը սկսի ամփոփումը Առաքել Բաղիչեցիի կենաքին : Դադինեան դժբախտարար նորութիւն մը չաւելցներ արդէն եղած կենագրական ծանօթութեանց վրայ : Կ'ընէ ճշգումներ եղած կարգ մը շփոթութեանց եւ սխալներու մասին : Ղաղինեան ուչիմ զրոգ է եւ իր ճշգումները տեղին :

Էջ 26ով կը սկսի «Մատենալիխտական ակնարկ եւ բանասիրական հարցեր» : Իրեն անծանօթ մնացեր է, յիշած բաղմաթիւ սխալ վերադրումներու շարքին, իմ սխալ վերագրումն Ս. Վառվառէի նուիրուած տաղին : 1945ին «Հայաստաննայց Եկեղեցի» ամսաթերթին մէջ (Էջ 251-253) Հրատարակեցի այդ տաղը եւ զայն սխալմամբ Առաքել Սիւնեցիի տուեր էի, մինչ կ'երեւի թէ Բաղիչեցիին է : Ղաղինեանի արժէքաւոր այս հատորին ամենէն աշխատուածը այս մասն է : Իրեն չնորհապարտ ենք :

Էջ 59ով կը սկսի տալ նախ արձակ բնադրերը և յետոյ չափածոյ Երկերու վերլուծումը : Խնամիտ և սերտուած աշխատութիւն, որմէ վերջ կը հրատարակէ մանրակրկիտ համեմատութեամբ բազմաթիւ զրչադիրներու ոչ-հոգեւորական նկատուած ոտանաւորներու շարք մը, որոնց կարգին նաև «Տաղ Յովմասափու» երկար վիտերդը :

Էջ 331ով կը տրուին ծանօթազրութիւններ, զործածուած ձեռազրաց ցանկ եւայլն, սակայն կարիք չէ տեսնուած յատուկ անուանց եւ տեղանուններու ցանկերու :

Ղաղինեանի այս ընտիր աշխատութիւնը մեծապէս զնահատերէ վերջ, յարմար կը սեպեմ դիտել տալ որ առանց Առաքել Բաղիչեցիի կրօնական դոնէ քանի մը լաւագոյն տաղերու ներմուծման, անոր նուիրուած ո՛չ մէկ Հատոր կրնայ կատարելապէս ներկայացնել այդ բանաստեղծը : Երբ Մոսկուայի մէջ ճոխ Հրատարակութիւններ լոյս կը տեսնեն ուսանկան կրօնական պատկերներու (իզոն) մասին, կամ Թիֆլիսի մէջ վրացերէն Սաղմոսի բնական բնագիրներ կը Հրատարակութիւնն լուրջ և արժէքաւոր ուսումնասիրութիւններու, պատճառ մը չեայ որ Բաղիչեցիի կրօնական տաղերն ու դանձերն ալ չհրատարակւին :

Գոհունակութեամբ կը փակենք Ղաղինեանի այս ամփոփ աշխատութիւնը, սակայն միայն իբր «առաջին հատոր», այսինքն Առաքել Բաղիչեցիի «աշխարհական» ստեղծագործութիւններուն, և կը յուսանք որ օր մը «Երկրորդ հատոր»ն ալ կը հրատարակուի՝ նուիրուած նոյն Հեղինակին «կրօնական» ստեղծագործութեանց :